



## የኢትዮጵያ ህ.ወ.ከተማ የስራ ቀን መመሪያ

## ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՅԵՒՐՈԳԱ

(Stu 4am. No. 164)

Ա Եթ նախընթաց հասուածոց մէջ խօսելով հայ լեզուի ուսումնասիրութեան բարգաւաճնաց վրայ յարեւուս, յիշաստակեցինք իննև և տաներորդ դարէն յառաջ երևողող եւրոպացի հայագէտըր :

Դժուարին չեղաւ մեր այդ աշխատանք, զի սակաւաթիւ էին այն իմաստունք զոր յիշեցինք. և որ աւելի ծանր պիտի ըլլար եթէ ուզենայինք զբաղիլ ազգային հայագիտաց վրայ խօսելով :

«Հայ զրականութիւն, ըստ է Վիկտոր Լանկուա, ի զուու Հայ պատմչաց հնաւագնան զդուած յասաջաբանին մէջ, քրիստոնեայ արևելից ամենէն աւելի արքասաւոր և հետաքննականներէն մէկը, միայն մեզմէ կէս զար յառաջ սկսուած է յշբուպա լրջաբրա ուսումնափուկլ։ Ինչուան այն ասեն վիլլթի և լաքրողի ջանքերն յեօթնեւտաններորդ դարու, և Վիլլֆուույի, Շրոտէրի և Ռիփմն եղբարց ի յաջորդին, մեծ արքասից մը յասաջ բերած չէին։ Պէտք է յառաջ խաղալ մինչեւ կէս ութեւտաններորդ դարու, յորում պիտի հանդիպինց առաջին ջանք հնականուն Միկիթարայ Սերաստացը՝ ազգային զպութեանց վերածնութեան տեսակէտոլ։ Այս հանճարեղ զ անձին ձեռքսկվ՝ հայիսկան մատենագրութիւն յաջողեցաւ իր նախկին պայծառութիւնը միւսանգամ ստանալ. և այս տողերը զբած ասենա ալ (1868) զալլած չէ մեծ շարժումը զոր տօւաւ Պէտքանիթբայ կամաւոր տարագիւմ ան ուսմանց և հետազօտութեանց։



Վենետիկ, Պոլիս, Վիեննա, Փարիզ, Փեթրպուրի, Մոսկով, Թիֆլիզ, Երուսաղեմ, այս մոտայրական շարժման կերպոններն են, որ օր ըստ օրէ ա՛լ աւելի կը ծաւալի ու կ'ընդարձակի, և գուշակել կու տայ հայ ազգին համար լաւագոյն օրեր և բազզ » :

Նախ ի Գաղղիոյ կը սկսինք, ոչ եթէ ազգային բնական համակրութեան հետևանքով մը, այլ վառն զի ի՞ն է այն արդիւնք՝ զարուա հայկական ուսմանց առաջին զարկե տալուն : Այլք ալ չեն ժխտեր Գաղղիոյ զայս պատիւ : Հայագէան Հ. Հիւազման՝ ուսուցիչ ի համալսարանին Սթրասպուրկի, կը խստովանի առ բանասիրական ընկերութեան լոնտրայի տուած Տեղեկազրին յէջ (1877, մայիս 48)։ գեր նորերա ալ՝ կը թթինկէի համալսարանին արևելեան լեզուաց ուսուցիչն, միւս հայագէտն Պաւլոս Տըլակարս (ի Ըօտինի հետին Առուցեց ի 15 ապրիլ 1887), ի դրուածելն զօկիւաթ Գարրիէր՝ ուսուցիչ հայ լեզուի ի պարոցի արևելեան կենդանի լեզուաց ի Փարիզ։ Բաւական է առնով ի ձեռու զնյակապ հաստորն հրատարակեալ ի 1869 յլլկաղիմիոյ Արձանազրութեանց և Գեղեցիկ զգութեանց, և որոյ խորազիրն է « Հաւաքումն պատմշաց Խաչակրաց — վաւերականը հայիկականը » համոզուելու համար թէ ի նշակէս յարատե եղած են մշտ հայկական ուսմանք ի Գաղղիոս : Այդ ընտափի երկասիրութեան հրատարակողն Եղ. Տիւլորիէ 1867 տարւոյն Արուեստահանդիսին առթիւ հրատարակած գրուածի մը մէջ այս ուսմանց յառաջինազացութեան նկարագիրն ըրաւ, ինչպէս և Գարրիէր՝ արգի ուսուցիչն հայ լեզուի ի Տիւլորիէի յաջորդն : Ոչ դայնն նպաստաւոր եղան մեկ՝ Փարիզու Ասիմական ընկերութեան քարտուղարաց Ժ. Մոհիլ, Ե. Ռինանի եւ Ճ. Տարմէակէրի աեղեկազիրը, ինչպէս նաև գերման արեւելեան ընկերութեան :

## ԶՐՊԵՏ ԵՒ ԶՈՀՐԱՊ

Արգէն ծանօթ է մեր ընթերցողաց թէ ի Փարիզ՝ Գաղղիոյ Հասարակակապեառութեան վճռով՝ և լուի Մաթիէօ Լանկէւս հայրենասէր իմաստնոյն հետապնդութեամբ արևելեան կենդանի լեզուաց մասնաւոր պարոց մը հաստատուեցաւ (1763—1824)։ Համառօսենք ինչ որ հայկական լեզուի ուսմանը կը պատկանի՝ արգիւնք այս գարոցին։ Առաջին զասախօսութիւնք սկսան ի 1796։ բայց միայն երկու տարի ետքը (44 գեկտ. 1798) պաշտօնապէս ծանուցուեցաւ թէ և Օրբետ հայազրին իր մայրենի լեզուին զասախօսութիւնն պիտի ընէ »։ Ուսուցիչն Յակոբ Շահան Ջրպետ, ծնած էր յլշտեսիա, ու 1792 ին երթալով ի Փարիզ ամուսնացեր էր գաղղիացի օրիորդի մը հետո։ Դիմադրաբար լաւ սեղեակ լըլլազով գաղղիական լեզուի՝ չէր կրնար աշակերտացը արժանապէս ըմբաների ընել ասլ այն լեզուին կանոնները՝ զգը սորվեցնելու պարագը վրան առած էր. ուստի և հարկ եղաւ լեզուին զասախօսութիւնը գաղցեցընել 1804 ին։

Զի լրաւ Ջրպետ այդ առաջին անյաջողութեամբ. այլ իր ազգին յատակ յարատեութամբ՝ ամենայն փաթուլ և ջանիւր ետեւ եղաւ սորվիլ զգաղղիական

լեզու։ 1806 ին հրատարակեց Փ. Մարգևն արևելացիսի մը (զոր չէ արժան շփթիւլ ընդ ԱԷն-Մարգբէնի) աջակցութեամբ՝ աննշան ու իմասանոց համար ամենակին կարևորութիւն շւնչեցող գոյսած մը « Հետազօտութիւնք ի վերայ հին պատմութեանն Ասիոյ » (Recherches sur l'histoire ancienne de l'Asie), ու ի 10 գեկու։ 1810 ին արտօնութիւն ստացաւ առժամանակայ կերպով կրկին ձեռք առնուլ իր հայկական գասառութեան ընթացքը։ Իր այն առենուան աշակերտերէն մէկը, Պէլլյո, հնդինակ « Փորձ հայկական լեզուի » (Essai sur la langue arménienne) տպագրեալ ի Փարիզ ի 1812, և որ յետոյ եկեղեցական աստիճանի մէջ մոռաւ, կը պատմէ թէ Ջրպետ հայ ուսման սկզբնաւորութիւնն ըրաւ ի 1811 ի 15 փետր. քանան աշակերտով, յորց հնդոք միայն կրցան յարատել։ այս հնդին մէջ էին ինքն Պէլլյո և Ժան-Ա-ԱԷն-Մարգբէն (1794-1832) որ իրաւամբ իր հայրենակիցներէն մէկէն կոյուած է « Փատց արդի հնմութեան և պարագաւին հայդիտաց Գաղղիոյ »։ 1812 ին հայ լեզուի ուսման վարդապետական ամոռը հաստատապէն սահմանուեցած ի Մուկուտա արտօնած կայսերական վճռով մը։ Ջրպետ նոյն տարւոյն մէջ հրատարակեց « Տեղեկութիւն ի վերայ երկուց հայ զրշագրաց (թիւ 95 և 99 ի կայսերական մատենազարանին), որ բովանդակեն զպատմութիւն Մատթէի Երիցու, և քաղուած ի պատմազութենէ անտի զլերաբերելցն յառաջին խաչակրութեան, ի հայ և ի զաղ. » (Notice de deux manuscrits arméniens — n.<sup>o</sup> 95 et 99 de la Bibliothèque Impériale —, contenant l'histoire de Mathieu Eretz et extrait de cette histoire relatifs à la première croisade, en arménien et en français, Paris. — Extrait du tome IX des Notices et extrait de la Bibl. Imp. et autres Bibliothèques =). Այս թարգմանութիւն հաստարիմ չէ. վասն զի Ջրպետ ջանացած է հնդինակին բնագիրը սրբագրել և ոճը գեղեցկացընել։ 1810 ին հրատարակեց « Ընդհանուր նկարագր Հայաստանի » կոյուած գիրը (Tableau général de l'Arménie), ու 1816 ին « Խորհուրդը (Թելազորութիւնը) առ Հայո հարաւային գաւառաց պետութեանն Ռուսաց յաղագ մշակութեան բանակի » (Conseils aux Arméniens des provinces méridionales de l'empire russe, sur la culture du coton herbacé). 1818 ին օժանդակեց հայկական մասին նկատմամբ՝ հետեւալ երկասիրութեան. « Տեղեկութիւն ի վերայ այժմեան վիճակի Պարսկաստանի, ի լեզու պարսկի, հայ և զաղդիացի ի Միր Տաւուտ Ծառուրէ, Լանկլեսէ և ի Ջրպետէ » (Notice sur l'état actuel de la Perse, en persan, arménien et français par Myr Davoud Zadour, Langlès et Cirbied). 1820 ին Գաղղիոյ Հնագիտաց ընկերութեան Յիշատակարանաց համար զրեց հասուած մը « Զկառալարութենէ և զկրոնից նախնի Հայոց » խորագրով. (Le Gouvernement et la Religion des anciens Arméniens).

Ինչուան այն ատեն գաղդիացի հայասիրաց գրիծածաթեանն համար քերականութիւն մը շարագրուած չէր։ Դարպոցին կանոնաց համեմատ, ուսուցիչը պարսկական էր յօրինել քերականութիւնն մը, և ատզ զայն ի տպագրութիւն։ Արդէն 1806 էն ի վեր Ջրպետ « Հետազօտութիւնք » կոյուած գրոց յառաջա-

բանին մէջ կը ծանուցանէր թէ քերականութեան գիրքն աւարտած էր, Բառզուցոց յօրինումն ալ յառաջացած . նոյն քերականութեան վրայ և համեմատ կը զաւախոսէր, սակայն թոյլ կը շարժէր ի դորժ հրատարակութեանն : Նոյն ասենաներն՝ Աւգերեան Հ. Յարութիւն կը հրատարակէր հայ-անգղիական քերականութիւն մը՝ ծախիւք Լորտ Պայրընի, ու տեղ տեղ նաև սրբազրութեամբք : Ա՛լ պէտք չէր զանգաղիլ . ուստի և բռնազատեցաւ Զրպետ՝ իր շարազրածն ալ տպազրել (1828), մեծ ու անմարսելի հասոր մը, ինչպէս կ'ըսէ Գարրիէր, և լի վրիպակօք : Բարեբաղզաբար՝ Գաղղիոյ մէջ հայերէն լեզուն բարգաւաճ լիճակ մը սկսէր էր սուսնալ : Սէն-Մարտէն արգէն հրատարակէր էր իր « Յիշատակազիւքը » Հայաստանի վրայ (Mémoires sur l'Arménie 1818-1819) ու Շէզի և Արէլ Ուժմիւզա արկեղազիսաց աջակցութեամբ հաստատեր էր ի 1822 Ասիական ընկերութիւնը, որոյ հրատարակած օրագիրն այնչափ օգտակար եղաւ ապա ի ծաւալել զլոյս ի վերայ արևելից : Նոյն ասեն ի Փարիզ կը գտնուէր կուտանդնուպուեցի գիտնական վարդապետն Յովհաննէս Զոհրապետն (1760-1829), որոյ ուսումնական արդեանց վրայ կ'արժէ համառու յիշատակութիւն մը ընել :

1794ին բանասիրական ճանապարհորդութիւն մը ըրեր էր ի Լեհաստան, ուր շատ գարերէ ի վեր հաստատուած հայ զաղթականութիւնն մը կար . և յաջողեր էր ի Լէոպոլիս հին գրչագիր մը գտնել 1296 թուականին զրուած, յորում երեքստան ճառք Փիլինսէ երայցեցոյ հին հայկական թարգմանութեամբ, որոց իննին յունական մկրնագիրը կորսուած էին : Վրան քիչ ասեն անցնելէն եռոր մեղեկացաւ . թէ նոյն Երկասիրութեան ուրիշ հին գրչագիր մ'ալ կայ (գրեալ ի 1298) ի մասենապարանի պատրիարքաբանին Հայոց որ ի Պոլիս, որը ձեռք ձգելով կրցաւ պակասները լրացընել և վրիպակը ուղղել ի Լեհաստան զրուած գրչագիրն : Օրինակ մը առաւ պրոյն Ղաջարու մատենապարանին, ուրիշ մ'ալ իրեն քով պահելու համար : 1816 ին իւր այս գիւտը հաղորդեց ուսումնական աշխարհի՝ Անձելց Մայ Միլանու ամբոսեան մատենապարանի զրապետին հետևեալ խորագիրն ունեցող գրուածքով մը . « Յաղագ եօթն անսիս զրաւածոց փիլնի հերբայցեցոյ » (De Philonis Judaei scriptis novem ineditis) :

1796 ին Զոհրապետն տպազրեց ի Ս. Ղազարու վան՝ Մասիսի խորենաւուց Պիտոյից գիրը ընտիր ծանօթութեամբք : Այս գրքին վրայ կրկին պիտի գտնուածք խօսիլ Առողջ Բաւմկալիքնէնիքի երկասիրութեաց վրայ խօսած ասեննիսուած է Զոհրապետն նաև Միիթմարեանց յօրինած Հայկազեան նոր բառզորց վրայ : 1749 ին հրատարակուածին խմբագիր յօրինումը Միիթմարայ արբայի Մերսաստացոյ ձեռքովն եղած էր, որոյ շարունակութիւնն յանձնեց իր աշակերտաց, և ի մասնաւորի Անանեան Հ. Միկրաչի : Առաջին հատորն հրատարակուեցաւ ի 1749, իսկ Երկրորդն՝ քսան տարի ետքը (1769) : Նորանոր ձեռքագրաց օր ըստ օրէ յայտնուելովը, իմացուեցաւ նաև բառզորց թերութիւնն ու պակասութիւններ . ուստի և յանձնուեցաւ երեք գիտնական վարդապետաց անոր նորոց խմբազրութեամբն զբաղիլ : Ասոնք էին հարըն՝ Գարրիէլ Աւետիկեան, որ

Աշխատած է Զոհրապետն նաև Միիթմարեանց յօրինած Հայկազեան նոր բառզորց վրայ : 1749 ին հրատարակուածին խմբագիր յօրինումը Միիթմարայ արբայի Մերսաստացոյ ձեռքովն եղած էր, որոյ շարունակութիւնն յանձնեց իր աշակերտաց, և ի մասնաւորի Անանեան Հ. Միկրաչի : Առաջին հատորն հրատարակուեցաւ ի 1749, իսկ Երկրորդն՝ քսան տարի ետքը (1769) : Նորանոր ձեռքագրաց օր ըստ օրէ յայտնուելովը, իմացուեցաւ նաև բառզորց թերութիւնն ու պակասութիւններ . ուստի և յանձնուեցաւ երեք գիտնական վարդապետաց անոր նորոց խմբազրութեամբն զբաղիլ : Ասոնք էին հարըն՝ Գարրիէլ Աւետիկեան, որ

ամենընտիր հայ քերականութեան մը հեղինակն է , խաչառուր Ախումէլեան և Յովհաննէս Զոհրապեան : Այս աշխատակիցք՝ բոլոր ծանօթ զրչագիրներն աշքէ անցընելով , վեպութիւններ պիտի քաղէին Այսպիսի ծանր աշխատութեան պարապեցան 1784 էն մինչև ի 1790 , երբ մեծ յեղափոխութեան պատերազմոնքն և խոռը՝ շարունակութիւնը խափանեցին : Գաղղիացոց արշաւանաց ատեն , Պանափարթ ուզեց սրբոյն Ղազարու Միկիթարեանց ուսան ալ վերցընել , ինչպէս ուրիշ կրօնաւորական միաբանութիւններն : Զոհրապեան Միլան զնաց , ու միջոցը գոտա այդ հրամանը խափանելու . և բգեաշնը յանձնառու եղաւ թողլու պայն « Վենետիկոյ Հայկական ակադեմիա » անուամբ :

Զոհրապեան կազմեց նաև զցուցակ սրբոյն Ղազարու մատենագրանի գրոց , և ի 1805 հրատարակեց ի Վենետիկի Հին և Նոր կատարանի պատմութիւն մը աշխարհիկ լեզուով , որ մեծ ընդունելութիւն գտնելով յազգին՝ այլ և այլ ապագութիւն ունեցաւ քանի մի ասրուան մէջ : Այսենուն ծանօթ է որ ի հինգերորդ դարու՝ սրբոյն Սահմակայ ն խմաստնոց Մեսրովիպայ ջանքով , որուն պարտըկան ենց հայկական տասից զիւար , աստուածաշունչ Ա. Գիրք Թարգմանուեցան ի հայ , եօթամասնից ընաիր օրինակի մը վրայէն՝ զոր փոխ առած էին կոստանդնուպոլիս Մարսիսիանոս պատրիարքէն : Այդ թարգմանութեան առաջինտապարութիւննեղաւ Այսուկերուամ ի 1666 Ռուկան արքեպիսկոպոսի ձեռքով . որոյ մէջ անցուց նաև քանի մը գրոց իր սեպական թարգմանութիւններն , զոր ըրած էր լատին փուլքաթայի վրայէն : Նոյնը տպագրեցաւ ի Պոլիս (1705) և ի Վենետիկ (1733) : Զոհրապեան առաջինն եղաւ որ նոյն գրոց քննազասական տպագութիւն մը հրատարակեց , 1319 թուականը կրող գրչագրի մը վրայէն , ուրիշ բազմաթիւ գրչագրաց ընթերցուածոց տարբերութիւնները նշանակելով ի ստորև իջցն իրեն ի ծանօթութեան : Այդ գրչագրաց մէջ նշանակուած բազմաթիւ աստեղանիները նկատելով հետեւոց Զոհրապ թէ հայերէն թարգմանութիւնը կատարուած է Որոշինեսի վեցիշեան (Հեքարթա) օրինակին վրայէն : իր կողմանէ ի սկիզբն գրոցն գրուած ընդհանուր յառաջարաններն՝ կատարեալ օրինակը կրնան համարուիլ քննապատութեան : Անվանը (apocryphe) կոչուածներէն ալ՝ մէկ քանին զետեղեց յիւրամ տպագրութեան , և միայն ունէր անոնցմէ գրւան մացածներն ալ աւելցընել : Այս յաւելուածին գրչագրի օրինակն զեւ պահուած է ի Փարիզ յազգային մատենադարանի . և Գարրիկը անկէ մաս մը հրատարակեց ի 1886 ի Nouveaux Mélanges orientaux , Յովլէսիփայ Գեղեցկին և Ասսենթի պատմութիւնը Ասսենթ կուսար էր Պուղիփարայ քրոմին եղիպտացւոյ , զոր Փարաւան հարսնաթեան տուաւ Յովլէսիփայ . Փարաւանի որդին Կ'ուզէր առնուզ զնա յամուսնոցն , փախցընելով : բայց հարոն՝ հաւատարիմ իր պարտոց և սիրոյն , կրկին դարձաւ առ Յովլէփի :

1816 ին Զոհրապ ի լոյս ընծայեց ի Ս. Ղազար մեսրովիպեան այրուգենից գրագափարքը . իսկ ի 1818 Անձէլոյ Մայ գիտնականին հետ Եւսեբեայ ժամանակագրութեան հայերէն ձեռագրին լատին թարգմանութիւնն , ի Միլան , քառածալ , որոյ համար Սէն-Մարգին « խմաստնոց » օրագրին մէջ վկայեց թէ

հատարեալ ու հաւատարիմ փոխազրութիւն մ'է հայ պրագրին Հրատարակիշը՝ տպագրութիւնը լիբննալէն ետքը՝ նովիրեց Փարիզի Ասիական ընկերութեան։ Տարիներ անցնելէն ետքը՝ (1823) հոչականունն Ճ. Ասիականի կողմանէ ծանօթութիւններ հրատարակեց, հիմն առնըլով Վատիկանի 154 թուով ձեռագիր մը։ Նոյն 1818 տարւոյն մէջ, Զոհրապի հրատարակութեան զուգաժամանակ, Հ. Մ. Ալեքեան, ուրիշ թարգմանութիւն մ'ալ ի լրաց ընծայեց նոյն զրգին, սրբոյն Ղաղարու մատենագրանին ձեռագիրն վրայէն, մեղաղելով զԶոհրապ որ իրեաց ընկերութեան կանոնաց դէմ վարուած էր, հրատարակելով անկէ վերցուած գրչագիր մը։ Այդ հակածառութեան նկատմանը՝ Յ. Հ. Փեթրմանի պատմածները կրնան գոնել ինդրող ի յառաջաբանին՝ զոր Շէօնէ զրած է ի սկիզբն իւր թարգմանութեան իւսերիսի (1876): Զոհրապի լատին թարգմանութեան կրկին տպագրութիւնն եղաւ ի «Հաւաքման Հարց եկեղեցւոյն Յունաց» Մինիեի (Collection Migne des Pères de l'Eglise Grecque), Սամուելի Անեցոց ժամանակագրութեան թարգմանութեան հետ։

Եթե Զրպետ հրատարակեց իր Քերականութիւնն, Զոհրապ ալ ձեռք զարկա Լուսունի Աստուածանչի ընկերութեան տռաջարկութեամբ թարգմանել նոր կոսակարանն յաշխարհիկ լեզու, և զոր կը փափաքէր ընկերութիւնն ապազոել տպի Փարիզ, թարգմանչին հսկողութեամբ։ «Ասիական լրագրի» խմբագրութիւնն ուղեց որ Զոհրապետան իր թերթին միջոցաւ հրատարակէ կարծիքն ու տեսութիւնը Զրպետի Քերականութեան վրայ։ Հասկընալու համար թէ ի՞նչ ոճով էր պրըննազատութիւնը, բաւական են հետեւեալ ատզերը։

« Զեմ զիտեր թէ այս կարգէ զուրս վարգապեար, որ այշչափ համեստ շափաւորութեամբ խորհուրդներ կու տայ, որ զպրոցի մէջ իր ուսումն ըրած է։ բայց որ և իցէ կերպով՝ իր ուսուցին պատի չի բերեր։ ուղիներու զատ տալէն ամէի՝ լաւագոյն էր որ ինք միւսանգամ հոն քառնար... Վասն զի այնպիսի սիսալներ կ'ընէ, յորոց յետին աշակերտ մ'ալ կը զգուշանայ։ Երես մը շես գաներ ուր խորթ ոճից և խժարանութեանց չի հանդիպիս»։

Զրպետ բաղդրեց և 40 երես զրուածով մը պատասխանեց այդ քննազատութեան, որոյ խորագիրն էր «Ասիական օրագիր 121 թերթին մէջ Զրպետան քերականութեան նկատմանը հրատարակուած քննազատութեան մը հերթում, Փարիզ 1823»։ որոյ առանձինն ապագրութեան պատճառը՝ յօվուածին շափականց երկարութիւնն էր, և «Ասիական» օրագիրն յանձն շառաւ իր թերթից մէջ ընկունել։ Զրպետ այս մերժման դէմ զանգատեցաւ իր աշակերտ Աւեն-Մարգէնին, որ ինցինքն արդարացուց թէ տեղեկութիւն և մասնակցութիւն չունի։ և թէ կ'իմացընէ « իմաստնոց օրագրին »։ զիտնալով միանզամայն թէ «Ասիականն» վեր ի վերոյ քննազատութիւններն շնորհուիր, բայց իր սրտին փափաքն է որ ճշմարտութիւնն յաղթանակէ։ Զոհրապ «Ասիական» օրագրին մէջ երկար պատասխանով մը ցըցուց այլ և այլ օրինակներ մէջ բերելով, թէ ի՞նչպէս այդ գրտածին հեղինակը բազմաթիւ վրիպակներ գործած է, յայանելով իր անբաւական ութիւնը ի քերականական ուսման։

Այս ատեն Ջրագետեան ձախողակ խորհրդով մը ներկայացուց իր գրուածը թ. Գլափրոթի , նամակ մ'ալ ուղղելով առ նա (19 օգոստ 1828) և ցաւ յայտնելով զինք համամիտ տեսնելուն իր հակառակորդաց հետ : Գլափրոթ առանց քաշուելու փութաց պատասխանել . թէ մանաւանդ բաղպաւոր կը սեպէ ինքզինքը այբակի իմաստուն անձանց հետ միաբանելուն, որով առիթ տրուած է տպիտութեան քօղլ պատուել մէկի ճգել և անհիմն յաւակնութիւնները իրենց բուն արժէից վերածել : Վրայ բերաւ թէ Ջրագետեանի նախկին աշխատասիրութիւններն ալ մեծ վստահութիւն մը ազգած չէին իր հմտութեան և գիտութեան նկատմամբ : Այս նամակն ապագրել տուաւ Գլափրոթ , և այնպէս զրկեց առ Ջրագետ , «որպէս զի մամից յանձնելու նեղութիւնը շիկրես» ըսելով :

Ջրագետի համար վերջին հարուած մ'էր այն, ուստի շուզեց այնուհետեւ մնալ ի ֆարիզ : 1824 թուականին վերջին հրատարակութիւն մ'ալ ըրու Գաղղիոյ հնազիւտական արքունիք ընթերութեան յիշատակարանաց մէջ, Դիոնեսիոսի թրակացոյ քերականութիւնը տպագրելով որոյ թարգմանութիւնը գտած էր մայրաքաղաքին մատենադարանին 124 և 127 թուանշանները կրող գրչագրաց մէջ : 1826 ին երեք տարուան համար արձակուրդ ուզեց զառնալու ի թիվլիզ . ուր հրակրուեր էր քաղաքին Ներսէս արքեպիսկոպուէն, եւրոպական յեզուաց մասնաւոր գպրոց մը հաստատելու դիտաւորութեամբ : Հուն 1834 ին եղաւ իր մահը :

Իսկ Զոհրապ ձեռնատու եղաւ ԱԷն-Մարզէնի ի հրատարակութիւն գաղղիական թարգմանութեան վարդանայ ընտիր առակաց՝ Ասիական ընկերութեան համար : Նոյն ընկերութեան առաջարկեց և 1828 ին տպագրեց Ներսիսի կլայեցոյ ողբք յառումն Եղեսիա քաղաքի յԱրարացւոց, որուն արեցին Սարակինոսք 1443 թուականին , գոնելով զբերդուածն յարդունի մատենադարանի , 80 թուանիշը ունեցող հայ գրչագրի մը մէջ :

Մեռաւ Զոհրապ ի Վերսայ 1829 մայիս 8 ին, կտակելով Ասիական ընկերութեան 500 ֆռ. գումար մը : Ժամանակին նախարարապետը կիզոյ՝ գերեզմանին վրայ հայերէն ու գաղղիարէն արձանագիր մը զնել հրամայեց :

